

Տեսէք զիարդ բազմի ըսքնաղ յեղերական ինքն ի բարձին
Հայր բազմահոյլ ընտրելոց, եւ իբր հոգին այն սիրատարփ
Մատչի ի սիրտ Հիսուսի ընդ շունչ յետին վերաթեւեալ:
Մեռաւ նա՝ այլ բարբառի տակաւին, զոհ ինքնանըւէր
Հրաւիրելով ըզմեզ ի նոյն համբոյր սիրոյ զըրկախառնել,
Եւ մահացուն վերկենցաղեալ՝ եւ այլ ոչ եւրս մեռանի:

Եւ յիշատակ իւր իբր անոյշ թափեալ ի մեզ իւղ համասփիւռ,
Ինդ արտօսր Հայրապետին յուզէ զփրղձուկ բոլորեցունց՝
Որ ընդ երիցըս քրիստոնեայ կան հըպատակք ընդ պետութեամբ,
Ոինչ նորահրաշ ի ճաճանչ հաւատք ի սիրտ նոցին վառեալ՝
Բարեբանեն զըսքանչելիս, զի որ նիրհէն աւանիկ հուր՝
Ործարծանի ի բոց անշէջ յանլըռելի քարոզութիւն:

ԱՂԵՔՍԱՆԴՐ ԿԻՑԼՄէՆ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Վարդապետական քերրուրիւն:

Ո արդապետական քերթութեն մէջ
Կը բովանդակուին բանաստեղծական
գրուածոց մեծ խումբ մը. Ամէն քեր-
թուածոց, մանաւանդ թէ ամէն գրու-
թեանց վերջի վախճանը պէտք է ըլլայ
մարդուս վրայ աղէկ և օգտակար տպա-
ւորութիւն մը ընել. Այս բանիս ու-
րիշ սեռի բանաստեղծութիւնները ան-
ուղղակի ճամբաներով կը հասնին, ինչ
պէս առակով, պատմութեամբ, կամ
բնաւորութիւններն ստորագրելով. բայց
վարդապետական բանաստեղծութեան
առաջին նպատակն է կրթութիւն կամ
գիտութիւն սորվեցընել. Եւ փիլսո-
փայական, բարոյական և քննաբանա-
կան արձակ գրուածքներէն կը զանա-
զանի միայն իր ոտանաւորին չափովը,
ապա թէ ոչ՝ թէ վախճանը և թէ էու-
թիւնը նոյն է. Կր այս զանազանու-
թեամբը բազմաթիւ օգուտներ ունի
քան զարձակ գրութիւնը. տաղաչա-
փութեան անուշութեամբը աւելի հա-
ճոյ կ'ընէ սորվեցուցածը, և նկարա-
գրութեամբք, դրուագներով, և ուրիշ
գեղեցկութեամբք՝ զորոնք մէջը կը
խառնէ, կը յափշտակէ ու կը գերէ զե-

րեակայութիւնը, և կարեսրագոյն բա-
ները խոր կը տպաւորէ մարդուս յիշո-
ղութեան մէջ. Ասով՝ ասպարէզ մըն
է, ուր կրնայ բանաստեղծը մեծամեծ
փառքեր ստանալ, և ինչպէս որ ընտիր
հմտութիւն ու դատմունք ցուցընել,
ասանկ ալ մեծ հանձար մը կրնայ փայ-
լեցընել:

Չ ատ կերպով կրնայ ըլլալ վարդա-
պետական քերթութիւնը: Կրնայ բա-
նաստեղծը կրթական նիւթ մը ընտրել,
և կանոնաւոր կարգով յօրինել զայն.
և կամ առանց մեծ և կանոնաւոր զը-
րուածքի մը ձեռք զարնելու, կրնայ քա-
նի մը մասնաւոր ախտերու դէմ միայն
խօսիլ, կամ բնաւորութեանց և բարուց
վրայ բարոյական դիտողութիւններ ը-
նել, ինչպէս որ սովորաբար երգիծա-
բանութեանց և նամակաց մէջ կ'ըլլուի:

Ո արդապետական բանաստեղծու-
թեան բարձրագոյն տեսակն է, ծանր
և օգտաշատ նիւթի մը վրայ կանոնա-
ւոր գրուածք մը յօրինելը: Եւ այս տե-
սակ գրուածքներ շատ ունինք թէ հին
և թէ նոր, որոնք մեծ արդիւնք և ա-
ռանձին սեփական կերպ մը ունին. ինչ-
պէս են լուկրետիոսի վեց զրքերը Յա-
շակու բնունեան իրաց՝ Ա իրգիլոսի Մշա-

1 1 ուկրետիոսի այս քերթուածը՝ անուանի է
բանաստեղծական կողմանէ միայն նկատեալ. ա-
պա թէ ոչ հեղնակին անոր մէջ ցուցուցած

էտի Յաղագո Դապողական արուեստի քերթուածը , Աքէնսաիտի Համոյն Երեակայութեան բանաստեղծութիւնը , Արմադրընկի Յաղագո Առողջուեան քերթութիւնը , Արատիոսի , Ահտայի և Այուալցի Արուեստ Քերեղականնէը :

Արովչետե այս ամէն գրուածքներուն վախճանն է կրթելը , անոր համար ասոնց գլխաւոր արդիւնքը պիտի ըլլայ հաստատուն մտածութիւններու , ձշմարիտ սկզբունքներու , և պայծառու վայելու լուսաբանութեանց մէջ : Բանաստեղծը պէտք է սորվեցընէ , բայց միանգամայն պէտք է սորվեցու-

ցածներուն կենդանութիւն ալ տայ՝ այն պիսի կերպարանքներ ու պարագաներ մէջը մոցընելով , որ կարենան երևակայութիւնը զուարժացընել , նիւթոյն ցամաքութիւնը ծածկել և բանաստեղծականնկարներով գեղեցկացընել զայն : Աիրգիլոս իրեն Աշակականաց մէջ այս բանիս մեզի կատարեալ օրինակ թողուցած է : Ինանկ արուեստ մը ունի , որ մշակական կենաց ամենէն հասարակ պարագաներն ալ կը վսեմացընէ ու կը զարդարէ : Այրոր պիտի ըսէ թէ մշակութիւնը գարնան սկսելու է , ասանկ կը բացատրէ .

Այս գարուն մինչ զալեւոր լերանց հալէ զպաղեալ ծորանս ,
Աւ փըխրեալ ըզհողակոշտըն լուծանեն օդք քաղցրասիք ,
Ասկըսի հեծել ինձ անդ ընդ խորամուխ արօրով ցուլ
Աւ ըզփեալ խոփ ընդ ակօս լուսանըշոլ շող արձակել :

Փոխանակ հասարակ զուրցուածքով ըսելու մշակին՝ որ գէշ մշակութեամբ հունձքը պարապը կ'երթայ , ինքը կ'ըսէ .

Ո՞չ , ընդ վայր զօտարին նըկատեսցես ըզմեծ գաղիշ ,
Աւ ըզսով քո սփոփեսցես թօթափելով կաղնի յանտառս :
Այրկիրն ոռոգանելու պատուէր տալու տեղը , աղուոր գիւղական տեսարան մը առջենիս կը բանայ .

Հաղիկ ի գլուխ առուի առ ի թաւալ գարեւանդին
Կայ շարժէ վիժակս ուղիմից՝ որ թափ ընդ զրլեալ քարինս
Հորձանօք խոխոջաձայն շիջուցանեն զերկրին պասուք :

Ամենայն վարդապետական բանաստեղծութեանց մէջ ոճն ու կարգաւորութիւնը էական բան է . և թէ պէտ այնչափ խիստ ձգութիւն չպահան . ջուիր աս կողմանէ՝ որչափ արձակ գըրութեան մէջ , բայց գոնէ պայծառ կեր պով և շաղկապեալ շարքով մը պէտք է սորվեցուցածներն ընթերցողին դիմացը դնէ : Ա երի յիշած վարդապետական բանաստեղծից մէջ՝ Արատիոս , իրեն Արուեստ Վերթողականին մէջ , ամենէն աւելի պարսաւեալ է անոնց ըլլալուն համար : Անհաւանդ թէ իրեն

վերջի աստիճանի անաստուած և նիւթապաշտ ոգին զզուելի և ատելի կ'ընէ զայն ամէն մարդու :

բազմաթիւ գրուածոցը մէջ՝ թէ որ պակասութիւն մը ունի նէ ինքը , աս է որ բաւական ուշադրութիւն ըրած չէ մասանց յարմարութեանն ու կապին : Այ գրութեանը մէջ միշտ ազատ կերպ ու վայելութիւն մը կայ , բայց այնչափ կապակցութիւն չունի և խօսքէն դուրս կ'ելլէ : Ա վերայ այսր ամենայնի , այս գրուածքիս մէջ կիրթ ախորժակ ու գերազանց դատմունք կը տեսնուի . և թէ որ իբրև լատինական թատրերգութիւնը ուղղելու մոքով գրուած են թագրելու ըլլանք զանիկայ , ինչպէս որ կ'երևայ թէ այս եղած ըլլայ հեղինակին գլխաւոր գիտմունքը , աւելի կատարեալ և աւելի կանոնաւոր կը գտնանք ,

քան թէ իբրև ընդհանուր քերթողական արուեստին կանոն տուող գրուածք մը մտածելով :

Դրուագներու և զարդերու մեծ ազատութիւն տրուած է վարդապետական բանաստեղծից : Արովշետե շուտով կը յոգնինք միակերպ և երկայն բարակ կը թական զուրցուածքէ մը , մանաւանդ բանաստեղծական գրուածքի մէջ , ուր որ աւելի զուարձութիւն կը փնտըռուի . և արդէն վարդապետական քերթուած մը հետաքրքրական ընելու ամենէն մեծ և առաջին ճարտարութիւնն ու արուեստն է՝ բուն նիւթոյն վրայ ախորժելի դրուագներ միացընելով ընթերցողին սիրտը բանալու զուարձացընել : Իւ ասոնք են քերթուածոյն մէջ ամենէն աւելի նշանաւոր մասերը , և բանաստեղծին համբաւոյն ալ աւելի ասոնք կ'օգնեն : Ա իր գիլխոսի Աշակականաց մեծագոյն գեղեցկութիւններն այս տեսակ զարտուղութեանց մէջն է , յորս հեղինակը իր հանձարին բոլոր ուժը ցուցուցած է . ինչպէս են Աեսարու մահուան ժամանակը երևցած հրաշքները , Դատալիոյ դովեստը , գիւղական կենաց երջանկութիւնը , Արիստէոսի առասպելը Արփէոսի և Արիփիկեայ առասպելին հետ հիւսած : Ամանապէս Առկրետիոսի գրուածքին գեղեցկագոյն կտորուանքներն են՝ զարտուղութիւններն որ կ'ընէ աւելորդապաշտութեան չարիքնե-

րուն վրայ , Խպիկուրոսի և անոր փիլիսոփայութեան գովեստը , Ժանտախտի նկարագրութիւնը , և ուրիշ ստորագրութիւններ , որոնց մէջ զուրցուածքին վայելընը հետ մասնաւոր կերպով մըն ալ ոտանաւորի քաղցրութիւն և ներդաշնակութիւն խառնելով՝ այնպիսի ցամաք և վերացեալ նիւթ մը տանելի կ'ընէ : Ոկայ աղուոր ու հաշոյական բան մը , որ վարդապետական Ճարտար բանաստեղծ մը չկարենայ իր գրուածքին մէջ մէկ տեղ մը մտցընել . բայց այնպէս պէտք է ընէ , որ դրուագները բնականապէս առաջ գան նոյն իսկ նիւթէն , և անոնց երկայնութիւնն ալ համեմատական ըլլայ գրուածքին , և կարող պէտք է ըլլայ ըստ տեղւոյն թէ բարձր և ձեւաւոր ոճոյ մը բարձրանալ և թէ նորէն պարզ ու սովորական ոճոյն իջնալ :

Ամանապէս շատ արուեստ պէտք է դրուագները նիւթին հետ աղէկ կապելու համար : Այս մասիս մէջ Ա իր գիլխոս մասնաւորապէս ամենամեծ ձարտարութիւն և աջողակութիւն կ'երեցնէ : Հետ միանգամձեւացընելուն թէ մշակաց վրայ խօսիլը լմընցուց , նորէն խիստ բնական ոտքով մը անոնց կը դառնայ , իր զարտուղութեան վերջը գիւղական պարագայ մը մտցընելով : Այսպէս Փիլիպպէան պատերազմին վրայ խօսելէն ետքը , կ'աւելցընէ մէկէն մեծ արուեստով .

Կա ՛ւանիկ գայցէ եւ ժամ՝ զի առ վայրօքն արդիւնագործ

Օ երկիրն ի կորափիտ առնելն արօր ակօսաբեկ
Աւահաջալ տէգ եւ նիզակս ի բիրտ խոժոռ զըտցէ ժանգէն ,
Համ թէ թափուր սաղաւարտս ընդ անարի բախեալ տըրմուխ
Պակնուցու շիրմացն ի բիր ընդ ոսկրոտին սոսկավիթխար :

Արգիծաբանութիւններն ու նամակները աւելի քալուկ և աւելի ընտանեկան ոճ կը պահանջէն՝ քան թէ իրապէս փիլիսոփայական քերթուած մը : Ա ասն զի ասոնց նիւթերը բարք ու բնաւորութիւնք ըլլալով , որոնք սովորական կենաց մէջ կը գտնուին , կը պահանջէն ալ որ պարզ և աղատ խօսա-

կցութեան կերպ ունենան . և Ա ատինացոց հետեակ նուսայ ըսածը պէտք է այսպիսի գրուածոց մէջ բանեցընել :

Հումայեցոց մէջ երգիծաբանութիւնը առջի բերան շատ տարբեր էր , ինչ կերպ որ ետքը ունեցաւ : Ար սկըլքնաւորութիւնը անյայտ է , և քննաբանից վիճելու նիւթ եղած է : Այն-

պէս մը կ'երևայ թէ հին կատակերդութեանց մնացորդ մ'ըլլայ, որոնք կէս մը ստանաւոր և կէս մըն ալ արձակ կը գրուէին, և խեղկատակութեամբք լի էին : Եննիոս և լուկիլիոս ասոր անհարթութիւնները շտկեցին . և վերջապէս լրատիոս այն կերպին հասուց, ինչ որ հիմա ունի : Երգիծաբանութեան նպատակն է ուղղել զբարս, և միանգամայն ամենայն ազատութեամբ համարձակապէս ախտաւոր բնաւորութիւնները կը պախարակէ : Իրեք անուանի հին երգիծաբան բանաստեղծները, լրատիոս, Հոբնալ և Պերսիոս, իրեք զանազան կերպերով գործածածեն զասիկայ: Լրատիոսի ոձը շատ բարձր չէ . ինքն իր երգիծաբանութիւնները խօսք անուանած է, և կ'երևայ թէ շափական արձակէ մը չէ ուզած վեր բարձրանալ: Դիմուլին և ախորժելի կերպ մը ունի . իրեն երգիծաբանութեանցը աւելի մարդկանց յիմարութիւններն ու տկարութիւնները նիւթ կ'առնէ, քան թէ անոնց մեծամեծ ախտերը. զուարթբերնով կը պախարակէ, և խորունկ փիլսոփայի մը պէս բարյախոսելու ժամանակ՝ կը ցուցընէ նաև պալատականի մարդավարութիւն մը: Հոբնալ աւելի ճոռոմաբան և աւելի խիստ է: Քան զլրատիոս աւելի ոյժ ունի, աւելի կրակոտ և աւելի բարձր է . բայց քան զայն շատ վար է սահունութեան և փափկութեան կողմանէ: Իր երգիծաբանութիւնները աւելի սաստիկ և աւելի կծու են . վասն զի ընդհանրապէս նիւթերն ալ աւելի գէշ բնաւորութեանց դէմ են: Ազալիձերի ըսածին նման՝ ինքը կ'այրէ, էը հալածէ, էը հոբեէ . ուր ընդ հակառակն լրատիոս մարդուսիրը չեռած՝ էը խաղայ հեռու: Պերսիոս իրեն ուժովն ու կրակոտութեամբը աւելի Հոբնալի նմանութիւն ունի, քան թէ շնորհալից ազնուութեամբը լրատիոսի: Իր գլխաւոր յատկութիւնն ան է՝ որ ազնուական և վսեմ բարյական ունի . կորովի և վառվուն հեղինակ է, բայց շատ անգամ ալ դառն ու մթին:

Րանաստեղծական նամակները, երբ որ բարյական կամ քննաբանական նիւթոց վրայ ըլլան, հազիւ երբէք կը գերազանցեն քան զերգիծաբանութիւնս: Աակային ուրիշ շատ նիւթերու կրնայ դարձուածքով մը նամակաց կերպարանք տրուիլ. և միանգամայն սիրոյ և եղերերգական բանաստեղծութիւններ ալ մէջը կրնան մոցուիլ, ինչպէս են Ովիդիոսի Դիոցազական նուղթերը, և իր մուղթետի ՚ի Պանտուէ: Ծանոնք զգացմամբ լի պէտք է ըլլան . և որովհետեւ իրենց նկարագրած կիրքն աղեկ կերպով բացատրելուն մէջ իրենց արդիւքը պիտի երևնայ, անոր համար պէտք է այնպիսի բանաստեղծական ոճ մը բանեն, որ նիւթին յարմար ըլլայ: Վարդապետական թղթերն ընդ հակառակն հազիւ երբէք մեծ վսեմութիւն կրնան բանեցընել: Խոդհանրապէս իրենց նիւթերն են մատենագրաց, կամ բարուց և բնաւորութեանց վրայ դիտողութիւններ ընելու, և բանաստեղծը աս դիտողութիւններս ընելու միջոցը պէտք չէ միաքը զնէ որ կարգաւորեալ հառական կերպով մը զրէ, և ոչ ոճ մը բռնած՝ կապուի մնայ անոր, այլ ձեւացընէ թէ անանկ նիւթի մը մէջ, որ պատահամամբ իրեն առիթ տուած ըլլայ գրութեան, կ'ուզէ ցուցընել իր հանձարը: Եւ ամէն այս տեսակ բանաստեղծութեանց էական կանոնն է լրատիոսին տուածը. ինչ որ էս ուրչչչչնէ՝ կարճ խօսէ: Պամակաց և երգիծաբանութիւններուն հաճոյականութեան ու գեղեցկութեան մեծ մասը ոգելից համաւոտութեան մէջն է, որն որ այնպիսի ողորկութիւն ու կենդանութիւն կու տայ անոնց, որ ախորժելի կերպով երևակայութիւնը կը ցնցէ, և մտադրութիւնը արթուն կը բռնէ: Ծանոնց մեծ արդիւնքն է նաև այն՝ որ կարենան ինչպէս որ պէտք է ստորագրել բնաւորութիւնները: Որովհետեւ այսպիսի գրուածքներու մէջ բանաստեղծական լեզուին գեղեցկութիւնները չեն մտնար, անոր համար պէտք է որ մարդկանց և բարուց աշխոյժ նկա-

բազրութիւններով զարդարուին . և այս նկարագրութեանց մէջ վառվուոն և զուարթ զուրցուածքներ աւելի կը յարմարին և ախորժելի կ'անցնին , քան թէ ուրիշ ազգ բանաստեղծութեանց մէջ , ուր հազիւ երբէք կրնան մտնալ :

Դորի բարոյական նամակները արժանի են այս ամենայն գովեստից մասնաւոր կերպով մը : Ի՞նոնց մէջ աւելի ցուցուցած է իր հանձարցն մեծութիւնը : Ա սեմ բանաստեղծութեանց մէջ այս աստիճան երևելի եղած չէ : Տրայտըն թէպէտ շատ աւելի նուազ ողորկութիւն ունեցող հեղինակ է , բայց խանգի , կրակուութեան , կորովութե և բեղնաւորութեան մէջ քան զինքը գերազանցած կ'երևայ : Ի՞ննաւանդ թէ խիստ դժուարահաւատալի է՝ որ Դոր դիւցազներդութիւն և ողբերդութիւն գրելու չափ կարողութիւն ունեցած ըլլայ : Ա յլ մէկ որոշեալ սահմանի մը մէջ զինքը անցնող բանաստեղծ եղած չէ : Իր Կիբականի թարգմանութիւնը իր փառացն յաւիտենական յիշատակարան մըն է . որովշետե այն աստիճանի պերճ և կատարեալ թարգմանութիւն մըն է , որ նմանը ամենեին ուրիշ քերթուած մը պիտոր չունենայ : Ինքը շատ յարմար ալ էր փափուկ և սրտաշարժ բանաստեղծութեան , ինչպէս որ կ'երևայ Ելցիզեայ առ Աբելարտոս զրած իր նամակէն և թշուառ ազնուական տիկնոջ մը յիշատակին իր ընծայած տողերէն , որոնք միայն են իրեն սրտի զգացմանց ծնունդները , և որոնք իրաւցնէ իրենց սեռին մէջ շատ ընտիր են : Դայց ամենէն աւելի իրեն սեփական կատարելութիւններն են՝ ոզելից հանձարեղութիւն դատման հետ միացած , համառօտ ու աղէկ բացատրութիւն , և ներդաշնակաւոր տաղաչափութիւն : Վիշ բանաստեղծ եղած են որ քան զինքը աւելի ոզի ունեցած ըլլան , և միանգամայն աւելի ընտրղութիւն՝ աղէկ գործածելու համար զայն : Ի՞սով է որ իր Խոսպէտ յական քերթուածը վառվուոն ու զուարձալի ոձով գրուած բանաստեղծութեց

մէջ ամենէն աւելի երևելին եղած է : Իրեն լուրջ գրուածոցը մէջ , ինչպէս են Յաղագս Մարդոյ , և Նամակու Բարոյականու ըսուածները , այնչափ միայն ոզի կը ցուցընէ՝ որչափ որ բաւական է ծանր խորհրդածութիւնները պատշաճապէս զարդարելու չափ : Իր Որատիոսի նմանողութեանցը մէջ անանկ լաւ յաջողած է , որ տարակուածի մէջ կը ձգէ զմարդ թէ արդեօք բնագրին եթէ օրինակածին վրայ աւելի պէտք է զարմանալ . և ասոնք այն քիչ նմանողութեց կարգէն են , որ իրենց բնագրին չնորհալից գեղեցկութիւնն ու աշխոյժը կատարելապէս ունին : Իր բնաւորութեանց նկարագրութիւնները բնական ու խիստ կենդանի են . և ոչ երբէք ուրիշ մատենագիր մը իրեն չափ վարպետ գըտնուած է այն կտրուկ և ոզելից ոձոյն մէջ , որ երգիծաբանութեանց և նամակաց հոգի կու տայ : Չափոց անգղիական ստանաւորին տուած աղուորութիւնն ոչ երբէք անանկ աղէկ գուրս կը ցատքէ , ինչպէս իրեն գրուածոց այս մասերը կարդալով : Ա սիկայ ոձոյն այնպիսի վեհութիւն մը կու տայ , որ ուրիշ կերպովչէր կրնար ստանալ . և այնպիսի արուեստով գործածուած է , որ ամենեին կաղութիւն կամ բռնի գըրուած ըլլալ տեսնուիր , և մանաւանդ թէ աւելի կենդանութիւն կու տայ իր կերպին : Ինքն խսկ կը զուրցէ՝ թէ բարոյական գիտողութիւնները բացատրելու համար չափովք աւելի համառօտ կը բացատրէր , որով և աւելի զօրաւոր կերպով , քան թէ արձակ գրուածքով :

Բարոյախօս և վարդապետական բանաստեղծից մէջ խիստ հոչակեալ է նաև Երունկ , որուն վրայ չենք կրնար լուութեամբ անցնիլ : Իր ամենայն գըրուածոցը մէջ կ'երևայ կորովի հանձարոյ մը նշանները : Իր Կիբէտ հասարակաց գրուածքը այն վառվուուն կտրուկ ոձով , և բնաւորութեանց այն կենդանի նկարագրութեամբքը գրուած է , որոնք վարդապետական և երգիծաբանական երկասիրութեանց մէջ մամնաւոր կը փընտրուին , ինչպէս որ առաջ ալ զուրցե-

ցի : Առ թէպէտ տեղ տեղ չափազանց փայլուն հանձարեղութիւն ալ երեւնայ իր վրան , և իր վճիռները չափազանց իմաստալից ըլլան , սակայն իր երեւակայութեան կայտառութիւնը այն աստիճան է , որ ու իցէ ընթերցող աղէկ կը զբուժեցրնէ : Իր Գիշերաց մէջ՝ բացատրութիւնը շատ ազգու է . առջի իրեք գիշերները ունին սրտաշարժ կտորներ ալ , և տեղ տեղ ցրուած կ'երեւան աղուոր իմաստներ , և բարեսկաշտական խորհրդածութիւններ . բայց զգացմունքները ստէպ ուռեցուցած և չափազանց են , և ոչն ալ սաստիկ խիստ ու մթին է :

Պաղղիացի մատենագրաց մէջ Պուալյ աներկբայաբար վարդապէտական բանաստեղծութեան մէջ մեծ արդիւնք ունի : Իրենց արդի քննաբանները ոչ բանաստեղծական կրակոտութիւն ունեցող , և ոչ իբրև նախատիպ հանձար կը սեպեն զինքը : Բայց իր Շըռուեստ Քերթողականը , իր Լրդիծաբանութիւնները , և իր Վամակները միշտ անուանի ու յարգելի պիտի ըլլան ոչ միայն հաստատուն և իմաստուն մոտածութիւններուն համար , այլնաև կիրթ և վայելու բանաստեղծական բացատրութեը , և հնոց յաջող նմանողութեանն համար :

Պէտք

Ո այելու կը համարինք հոստեղ Ո իրգիլիոսի Ո շակականաց մէջէն Ո բիեսի և Ո շրիգիկեայ սրտաշարժ և ընտիր դրուագը օրագրիս մէջ հրատարակել , Պէտք այն խօսքին ճշմարտութիւնը ցուցընելու համար՝ թէ վարդապէտական քերթուածոց մէջ բանաստեղծը կրնայ ճարտարութեամբ աղուոր դրուագներ մացընել ու անով աւելի յարգ տալ բանաստեղծութեանը :

Ո պաքէն դից իմն , ասէ , զքեզ հալածեն ցասման վըրէժք ,
Ո Եծամեծ տաս դատաստանս . եթէ չկալցին հրամանքն ըզգէմ ,
Պատուհաս զայդ ածէ քեզ՝ հէքն Ո թիկոս անպարտակիր ,
Փոխանակ առեւանգին իւր ամուսնոյն մնլեալ դըմնեայ :
Ո յր ի քէն մինչ փախուցեալ սուրայր ընդ գետը դարահոս ,
Օ անարի վիշապ առ ոտուրն դարանեալ առ դարափամբ
Ո ետես ի բոյս թաւամնուր՝ կոյս մօտալուտ ի մահ նուիրեալ :
Սակայն պարք հասակակից անտառամնունդ յաւէրժիշարսանց
Զայն առին բարձր ի լերինս , կական բարձին սարք ուղուպեան
Եւ բարձունք պանգէականք եւ արիսեան Ո ետես երկիր
Եւ գետացիք եւ Հերլոս ուակտիականն Ո լըիթիա :
Նկն առեալ վին գոգաւոր՝ բազմատըխուր միրոյ սփոփանք ,
Ծզքեզ , քաղցր ամուսին , ըզքեզ միայն յամին ամայի ,
Ծզքեզ յելս արուսեկին , ըզքեզ ի մուտուրն նըւագէր :
Եւ ի կիրճն տենարեան յանդընդախոր դրունըս մահու
Եւ յանտառն թափ անցեալ սեաւ արհաւրօք մառախլապատ ,
Ո անդարամետս էջ ի վիչ , մատեաւ առ պետըն սոսկալի
Եւ առ այն որ ի մարդկան պաղատանաց սիրտք անողոք :
Ո յլ երգովքըն վըրդովեալ յանդընդական խոր կայենից
Ո ուրբ ըստուերք եւ ուրուականք լուսատենչիկք ընթանային ,

1 Պէրի յիշած բանաստեղծներուն վայ՝ կը ընանք գովեստիւ աւելցընել (ի բայ թողեալ ու բիշշատերը) իբրև վարդապէտական քերթող՝ Տըլ գաղղիացին , որ դրեց Բարտուպուն , Երևականաւուն , Երևականաւուն , Երևականաւուն , և Դաշ-

Դաշի Մշակուսնական բանաստեղծութիւնները . իբրև երգիծաբան՝ Կոցցի և Բարինի իտալացիները . որոնց առաջինը հետեւող է Որատիոսի , և երկրորդը նոր աեսակ երգիծաբանութիւն մը հնարեց իր Աստուած , և Միջուկ բերթութիւններովը :

Օ երդ տարմատարմի մայրիս բիւրք բիւրուց հաւք անկեալ դիմեն
 Արեկոյն կամ բըքաբեր մինչ ի լերանց վարէ տարափ .
 Ի ազմութիւն արանց՝ կանանց եւ կենազրաւ իրանք քաջաց
 Մեծահոգի դիւցազանց , պատանեկիկք , կոյս օրիորդք ,
 Եւ հանդէպ աշաց ծնողաց հուրք խարուկեալ երիտասարդք .
 Օ որովք շուրջ մըրրատեսակ գայու եւ գըձուձ խարձ լոկիտեայ
 Եւ ալեօք ծանրադանդաղ լիճ պաշարէ ժանտատեսիլ ,
 Եւ լոտիքս ինընպատիկ պատ անդ առեալ պարունակէ :
 Պակեաւ տունն իսկ , տարտարոսք ներքինք մահու եւ կորրստեան ,
 Եւ օձիւք կապուտակօք գիսախրուիքըն լատաղիք .
 Լերբեր բերանաբաց սինկըղ սանձեաց զերրեակ որկորն
 Եւ եկաց հողմովն անիւ շըրջանակին իքսիոնեան :
 Եւ ահա ի վտանգաց քաւեալ բնաւից դառնայր ընդ կրուկ ,
 Եւ չնորհեալ լուրիդիկէ գայր ելանէր յօդ արփենի՝
 Ղհմետովք , քանզի օրէնս էր զայս տրւեալ Պերսէփոնէ .
 Խնդէն յանկարծ ափշութիւն ընդ խոլ կալաւ ըզսիրելին ,
 Երելի արդարեւ՝ թէ գիտէին ներել դըժոիսք :
 Պ զտեղի առ եւ առ դուրս անդ լուսոյն յիւրն լուրիդիկէ
 Հանըզգաստրս , եղուկ , յոգւոյն պարտեալ արկ զաքս իւր :
 Խնդ հոսեալ ձիգըն բոլըր , եւ անողորմ բըռնաւորին
 Դաշինք ցըրեալ եւ երիցս հընչեալ բոմբիւն յանդընդոց լիճ :
 Ո ինչ եւ զիս , ձըչեաց նա , զթըշուառս եւ զքեղ կորոյս , Որփեւս .
 Օ ինչ այս մոլորութիւն , ահա կըրկին անգութ հրամանք
 Խնդրէն կոչեն եւ փակէ զնրւաղ ծըփեալ աչս իմ թըմբիր :
 Ո զջ մընա , վարիմ ահա մեծ զիշերաւ պարածածուկ
 Օ ապիկար բազուկս առ քեզ ձըգելով , ո՛հ , ոչ եւս քոյին :
 Պ սաց , եւ յաշացն անդէն զօրէն ծուխս ի նուրք օդ
 Խառնեալ կորեաւ տարադէմ , եւ ոչ եւս այլ ետես ըզնա ,
 Որ զըստուերս ըմբրոնէր զուը , եւ բան բազում կամէր ասել .
 Եւ նաւապետ զըժոխոցն ոչ եւս անզրէն այնուհետեւ
 Ժմոյլ տայր անցանել ընդ անջըրպետն հեղեղավայր :
 Օ ինչ առնել էր , յո՞ զիմել կըրկին կապտեալ ի յամուսնոյն ,
 Որ կոծով զսանդարամետս՝ որով ձայնիւ զդիսըն շարժէր .
 Ստիգեանն ի մակոյկ լիւզէր յայնժամնաս սարսուալի :
 Օ եօթն ամիս ողջոյն ի բուն ասեն ըզնա յողբս համակեալ
 Խնդ բարձու քարաժայոփւ , յալիս անշէնն ըլլորիմոնեայ ,
 Եւ ընդ ցուրտ անձաւօք զայս ամենայն յեղյեղելով
 Պ զվագերս յողոք ածեալ եւ ըզկազնիս երգովքն ի ձեմ :
 Աքրու սոխակ անձկաբեկ ընդ հովանեաւ կաղամախին
 Օ որդեկացն ողբայ կորուստ , զոր վայրենին արօրադիր
 Բ բունին նըկատեալ չեւ թեւաբուսիկ՝ առ եւ տարաւ .
 Ի ակ նա լայ զգիշերն ի գլուխ , նըւագ նըւագս ողբերգական
 Յոստ մի նըստեալ գեղգեղէ , շուրջ լընու զվայրն յողորմ մըրմունջ :
 Ա մի սէր , ոչ հարանիք ինչ այլ ըզմիտորն հաճեցին .
 Ա սառոյցըս հիւսիսոյ , ի ձիւնեղէնըն Տանայիս
 Եւ ընդ վայրս եղեմնապատ յաւերժացեալս ի պաղ սիպեան
 Ը ըրջէր մենացեալ զյափըշտակեալն լուրիդիկէ
 Եւ զանվաւեր ըզպարգեւսըն դըժոխոց աշխարելով :

Յանձկալի մեծարանացն անարգեալ կոյսք կիկոնուհիք ,
Ի դից տօնս եւ ի խընձոյս ցայգապաշտօն Ասլանդարմետին
Ծզպատանին գիշատեալ արկին ի դաշտը լայնաձիգս :
Եւ անդ իսկ ի ձիւնափայլ պարանոցէն խրզեալ կառափն
Ծիագրեանն Հեբրոսի վարեալ ուղխիցըն թաւալգլոր ,
Կոյն ինքըն ձայնն եւ լեզուն ցըրտասառոյց զլաւրիդիկէ
Ի պարզել ոգւոցն , աւաղ , զլաւրիդիկէ կարդայր ըզհեք .
ՕԵւրիդիկէ գետեզելք բոլոր ընդդէմ կըրկնէին վանգ :

ՄՇԱԿԱԿԱՆՔ , ԳԼՈՒ Դ . առև 450-526 :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Նարուեն Ա. յիշպա կողի : (Տես երես 82)

Ի՞ն միջոցին որ՝ Ա, աբովէնն աս իր պղտի տէրութիւնը կը կառավարէր և իրեն բնիկ գործունէութեամբը շենցընելով կը զարդարէր , մէյ մըն ալ ձայն ելաւ թէ կ'ուզեն զինքը աւելի հեռու տեղ մը քշել : Ա եննայի ժողովրին գումարմանց մէկուն մէջ Դաղղիոյ գեսպանը առաջարկեր էր թէ ինչպէս կարեւոր էր զլաբովէնն հեռացընել , եթէ կ'ուզեին պետութիւնները ապահովալիր ձեռքէն , որովհետեւ Աւրոպայի խաղաղութեանը համար մի միայն վտանգաւոր բան էր որ՝ Ա, աբովէնն Խտալիոյ ու Շրովանսի ափանցը մօտ կենայ . և թէ ինչպէս իր պասորանքէն ձանձրացած կրնար անիկայ չորս օրուան մէջ՝ Ա, էապոլիս անցնիլ , ու հոն ՈՒիւրայէն օգնութիւն գտնալով վերին Խտալիոյ գաւառաց վրայ յարձըկիլ , որոնք արդէն տժգոհ ըլլալով իրենց կառավարիներէն՝ ոտք կ'ելլային . և ասանկով նորէն արիւնահեղ պատերազմ մը կը բացուեր : Արդէն նոյն միջոցներուն եւրոպացի քաղաքական տեսչութեան ձեռքը ինկած էր Ա քվելման զօրավարին մզթակցութիւնն որ կ'ընէր՝ Ա, էապոլոյ թագաւորին հետ . այս թզթէրէն այնպէս մը կ'երեւար՝ որ մեծ դաւ մը պատրաստուած էր կայսերութիւնը դարձեալ հաստատելու ՚ի Դաղղիա , և

Հետեաբար՝ Ա, աբովէնը դարձնելու իր պասորանքէն , և ՚ի նպաստ իրեն կուսակիցներուն . և կ'ըսէին ալ թէ Ա պա կզզին դաւաճանաց կեզրոնն ու ժողովութու տեղն եղած էր : Ա բաներս տեսնալով , մէկէն Դաղղիոյ երեսփոխանները ետեւէ եղան՝ Ա, աբովէննի համար մէկ ուրիշ պասորանաց տեղ մը ընտրելու , և ահա Ինգղիա Ոուրբ Հեղինէ կզզին առաջարկեց :

Ա, աբովէն , որ աս ամէն բաներս տեղն ՚ի տեղը իմացած գիտէր , առանց ուշանալու իր մոքի զրած խորհուրդը սկսաւ առաջ տանիլ , և իրօք ալ գլուխ հանեց ամենայն յանդուգն յաջողութեամբ : Ութը օր իրեն բաւական եղաւ ամէն պատրաստութիւն տեսնալու համար : Ի՞անի մը նաւով ու ձկնորսի նաւակներով 1815ին փետրուարի 26ին , իր զօրաց նաւ մանալէն չորս ժամմվերջը իրիկուան ժամը ութին Ա պա կը զիէն ճամբայ ելաւ : Ա զօրաց խումբը կը բաղկանար գրեթէ հազար հոգիէ , որոնց մէջ շատ լեհացիներ կային , հինգ հարիւր ինքնակամկօրինկացիք , և քանի մըն ալ օտարականներ : Ա պա կը զւոյն պաշտպանութիւնը Ա աբի գնդապետին ժողուց . և տեղոյն բնակչացը յամնձնեց իր Պաւլինէ քոյլին և մայրը , որ հոն մնացին : “ Յուսամ որ ձեռք զարկած գործողութիւնայաջողի , ըսաւ անոնց : Ամեննեին մի վախնաք . եթէ պատերազմ ըլլալու ըլլայ , ձեզի օգնութեան զօրք կը խաւրեմ , որպէս զի պաշտպաննեն այս երկիրս , որ ինձի այն